

ՍԻՐՈՒ

ԻԹ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1955

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԹԻՒ 3

ԽՄԲԵԴ-ՐԱԿԱՆ

Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱԶԱՐԻ ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ

Բ.

Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱԶԱՐԻ ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆ առիթով, առանց նպատակ ու նենալու Սիոնի այս էջերուն մէջ քրիստոնէական այս մեծ Սրբավայրին պատմականը ընելու, անհրաժեշտ կը նկատենք ընդհանուր զիծերով ուրուազրել քանի մը մեծ իրողութիւններ՝ որոնք Սրբավայրին ծագման, չինութեան և դարաւոր կետնքին զիսաւոր փուլերը կը կազմեն:

Քրիստոսի Յարութենէն և քրիստոնեայ համայնքի կազմութենէն և զարդացումն մինչև Մեծն Կոստանդիանոս, որու կայսրութեան շրջանին կը զուգադիպի Ս. Յարութեան Տաճարի հիմնարկութիւնը, Երուսաղէմը մազնիսական Սրբավայրն էր բոլոր քրիստոնեաներու համար: Բայ Յերոնիմոսի, «մեր Տիրոջ Համբարձումէն մինչև այսօր երկար պիտի ըլլար թուել անունները այն եպիսկոպոսներուն, մարտիրոսներուն, Եկեղեցւոյ վարդապետներուն, որոնք եկան Երուսաղէմ՝ կարծելով թէ թերի պիտի ըլլար իրենց հաւատքն ու զիտութիւնը և անկատար՝ իրենց առաքինութիւնը, եթէ երկրպագած չըլլային Քրիստոսի այն վայրերուն մէջ՝ ուր Աւետարանի լոյսը ոկասաւ տարածուիլ Խաչին վրայէն...»: Եւսերիսո, Յերոնիմոսէն շուրջ դար մը առաջ, իր Ցոլցի Աւետարանականի զիրքին մէջ կը յայտնէ թէ բոլոր եպիսկոպոսները աշխարհի ամէն կողմերէն կ'երթային Պաղեստին՝ մեծարելու համար Տիրոջ Համբարձումը Զիթենեաց լերան վրայ: Աւխտաւորական այս ողին մէկ կողմէն, մեր Տիրոջ Տնօրինական վայրերու աւանդութեան անխափան շարաւնակութիւնը միւս կողմէն, Երուսաղէմը պիտի վերածէին Սրբազնն Մայրաքաղաքի մը, քրիստոնեայ բոլոր սերունդներուն համար, մեր Տիրոջ Յարութենէն սկսեալ:


Միլանի հրովարտակով (313) ազատութիւն արուեցաւ Եկեղեցին և իրեն վերադառնեցան իր բոլոր ինչքերը: 324ին Կոստանդիանոս Կայսրը կը

գրէր Եւսեբիոս Կեսարացիին՝ որ պաշտամունքի հին վայրերը նորողելու և հոռերը չինելու մասին հրահանգներ տայ կղերական դասուն։ Յաջորդ տարին, Երուսաղէմի Ս. Մակար Եպիսկոպոսը Նիկիոյ ժողովին մէջ կը հանդիպէր Միծն կոստանդիանոսի և արտօնութիւն կը ստանար անկէ։ Աղքահնոսի օրով ձածկը ւած հողերէն մաքրել Գողզոթան և Ս. Գերեզմանը։ Այնպէս որ երբ տարի մը վերջ կոստանդիանոսի մայրը՝ Հեղինէն Պաղեստին եկաւ, սկսած էին արդէն պեղութիւնը, եւ յաջորդարար կարճ ժամանակուան ընթացքին, երեան պիտի հանուէին Ս. Գերեզմանը, Գողզոթայի ժայռը և Յիսուսի ճշմարիտ Խաչափայտը։

Անմիջապէս որ Յիսուսի Դերեզմանը երեան եկաւ, Կայսրը զրեց Մակար Հայրապետին և չնորհաւորեց զինքը այս բարերաստիկ զիւտին համար, հաղորդելով նոյն ատեն թէ ինքը հրահանգած էր արդէն իր փոխ-ատենակալին և Պաղեստինի կառավարիչին, յիշեալ Սրբավայրին վրայ չինուելիք յիշատակարանի մասին։ Թիշ յետոյ Կայսեր կողմէն Երուսաղէմ կը համնէին Զենորիոս ու Եւստաբէսոս ճարտարապետները ու կը ձեռնարկէին չինել Ս. Գերեզմանը ձածկող զմբէթայարկ չինքը։ Կոստանդիանոսի նախաձեռնութեան չնորհիւ և ձեռամբ իր մօր՝ Հեղինէի կառուցուեցան նոյնպէս ուրիշ երկու Կաթողիկէներ, մէկը Բեթղեհէմի Ծննդեան Այրին վրայ և միւսը Զիթենեաց լեռը՝ Ելեոնայի Այրին վրայ։ Այդ չինութիւնները զրեթէ աւարտած էին երբ 333ին անանուն ուխտաւոր մը Պորտոյէն Երուսաղէմ այցելեց։

Ժամանակի ընթացքին ուրիշ կայսրուհիներ, իշխաններ և իշխանուհիներ շարունակեցին այցելութեան զալ Երուսաղէմ և եկեղեցիներով, վանքերով, հիւանդանոցներով ու հիւրանոցներով զարգարել Ս. Քաղաքը։ Մատապա զիւզին մէջ 1897ին զանուած է եկեղեցիի մը յատակը կազմող խճանկար քարտէս մը, Զ. դարէն, որ կը ներկայացնէ Պաղեստինի աշխարհացրոցը։ Սոյն քարտէսին վրայ կ'երկին քաղաքին զիւաւոր մուտքերը, բոլոր Սրբավայրերը, մասնաւորաբար Ս. Յարութեան Տաճարը, իր զաւիթներով, երեք գուռներով և զմբէթով, որ կը հովանաւորէր չիրիմը։ Երուսաղէմը Գ. Ե. և Զ. դարերոն վերածուած էր մամնատուփի մը, ոչ միայն չնորհիւ իր եկեղեցիներուն, վանքերուն, հիւրանոցներուն և հիւանդանոցներուն, ինչպէս նաև իր նկատմամբ զգացուած բարեպաշտութեան, որ Ս. Քաղաք կ'առաջնորդէր ամէն տարի ուխտաւորներու կարաւաններ, այլ մանաւանդ քաղաքը մեծ ժամադրավայրն էր արեկլքի վաճառականութեան։ Ս. Յարութեան նաւակատեաց տօնի հանդէսներուն առթիւ կարաւաններ հոն կը համնէին, Փոքր Ասիայէն, Պարսկաստանէն, Հայաստանէն, Արաբիայէն, Աֆրիկէն։ Հոն կը վաճառուէին Տիւրոսի տառին, Եթովպիոյ վղոսկըր՝ ոսկին, զմբուխան ու խունկերը Հնդկաստանի, Զինաստանի մետաքսը։ Արեկլքի վաճառականներու կողքին կ'երկին ֆրանկ վաճառորդներ, Մարսէյլէն, Առոնէն, Նարպոնէն, որոնք կուզային վաճառել «Բրովանսի ձէթը» որ աւելի պանիւ կը նկատուէր քան արեկլքինը, և զինին ու երկաթը»։

614ին, Պարսից Խոսրով Բ.ի առաջնորդութեամբ պարսիկներ զրաւելէն վերջ Սիւրիան, Կապաղովիկան և Դամասկոսը, մտան Պաղեստին, պաշարեցին



երուսաղէմը և զրտւելէն վերջ, քանդեցին եկեղեցիները, կոտորեցին բնակչութիւնը և կողոպտեցին քաղաքը: Խոսրով վերապրողներու մէջէն բազմաթիւ արհեստաւորներ զերի տուաւ, ինչպէս նաև Զաքարիա Պատրիարքը և Քրիստոսի ձշմարիտ Խաչափայտը:

Հերտկլէս Կայսրը 630ին Պարսիկներէն ետ ստացաւ Խաչափայտը իրեւ նուէր և անձամբ բերաւ Երուսաղէմ ու յանձնեց զայն Զաքարիայի յաջորդ Մոդեստոս Պատրիարքին, որ լծուած էր Ս. Տեղերը նորոգելու գործին: Մոդեստոս վերստին նորոգեց Ս. Յարութեան Տաճարը: Անոր շինարարական աշխատանքները շարունակուեցան իր յաջորդին՝ Սովորոնիոս Պատրիարքին կողմէ:

637ին Երուսաղէմ մտան Արաբները, Ամրու գօրավարին առաջնորդութեամբ: Սովորոնիոս Պատրիարք նախ դիմագրեց, բայց երբ համոզուեցաւ թէ կարելի չէ որեւէ օգնութիւն ակնկալել Բիւզանդիոնէն, քաղաքին տիրանալու հրաւիրեց Օմար Խալիֆան, որուն մեղմ բնաւորութեան ծանօթ էր ինքը արդէն: Օմար 638ին Երուսաղէմ եկաւ և բանակեցաւ Զիթենեաց լերան վրայ, ու հոն դաշնոք կնքեց Սովորոնիոս Պատրիարքին հետ: Այդ դաշնոքին համաձայն ապահովութիւն կը տրուէր բնակիչներու կեանքին, ինչքին ու եկեղեցիներուն: Իսկ զինուորներն ու պաշտօնեաները ազատ պիտի ըլլացին անցնելու սահմանէն անդին՝ գեղի Բիւզանդական երկիրները: Օմար Սովորոնիոսի ընկերացած՝ աղօթեց Ս. Յարութեան Մատուռին աստիճաններուն վրայ, ապա գնաց աչքէ անցընելու Տաճարի սարահարթը ու այնտեղ, կ'ըսեն, խորհրդաւոր շարժումով մը քիչ մը հող լեցուց իր կրկնոցին մէջ ու անձամբ տարաւ ու թափեց ըլուրի զարիթափէն վար: Այսպէս Խալամը արիրեց Երուսաղէմի 638ին, իսկ Սովորոնիոս Պատրիարքը յաջորդ տարին վախճանեցաւ սրտի ցտւէն:

Բաւական ժամանակ, հակառակ Մահմետականներու զօրացման Ս. Երկրի մէջ, խաղաղութիւնը շարունակուեցաւ: Ֆրանկ Կայսրերու և Պաղտատի խալիֆաներու բարեկամական յարաբերութիւններն ալ իրենց բարերար գերը ունեցան անշուշտ: Սակայն 1009ին, Երուսաղէմի մէջ մահմետականներն ու քրիստոնեաները նոր ընդհարումներ ունեցան, վասնդի մահմետականները չեին կը նար հանդուրժել որ քրիստոնեաները զերակշու ազգեցութիւն մը ունենային Ս. Երկրին մէջ: Այդ զերակշութեան վերջ տրուեցաւ Հաքիմ Խալիֆային օրով, թաղակիր յիմար մը որ, 1010ին, կործանեց Ս. Յարութեան Տաճարը և քանդեց ու մզկիթի վերածեց ուրիշ շատ մը եկեղեցիներ:

Համեմատաբար խաղաղ չըջան մը յաջորդեց այս վորթորիկին, և Բիւզանդիոնի կայսրերը, Բասիլ Բ., Կոստանդին Բ., Միքայէլ Դ., Կոստանդին Թ., Կոստանդին Փ., Պաղեստինի վրայ ունեցան տեսակ մը պաշտպանութիւն՝ յար և նման Կարոլոսի պաշտպանութեան: Այս շրջանին (1027-1048) այսինքն Կոստանդին Թ.ի և Մանոմախոս մականուանեալ Կոստանդին Փ.ի օրով վերաշնուրեցաւ Ս. Յարութեան Տաճարը՝ բացի մատուռէն: Արևմտեան իշխաններու շարունակուող նուիրատուութիւններու չնորհիւ Լատինական հաստատութիւն-

ներով կը ճոխանար Ս. Քաղաքը : Յոյները , միւս կողմէն , որոնց թիւն ունտեսական ոյժը 1054էն սկսած էր նուազիլ , դրդեցին Բիւզանգիոնի կայսրերը որ դժուարութիւններ յարուցանեն արևմուտքի ուխտաւորներուն դէմ : Հակառակ սակայն Բիւզանգիոնի կողմէն 1054էն ասդին յարուցուած դժուարութեանց արևմուտքի ուխտաւորութիւնը նոր ոգեսորութիւն և թափ կը ստանար , երբեմ մինչև 12.000ի հասնող ստուար խումբերով : Արևմտեան ազգերը այսպէս պիտի ընտելանային Պաղեստինի ճամբաներուն , մինչ միւս կողմէ ուխտաւորներու շնորհիւ ստեղծուած այս մշտատե յարաբերութիւնը պիտի աւելցնէր արևմտեան քրիստոնէութեան մէջ Ս. Գերեզմանի նկատմամբ տարուէ տարի աւելի մեծցող խանդավառութիւն մը : Այս կերպով արդէն կը պատրաստուէր Խաչալիիրներու շարժումը , վերջ տալու համար խոլամական տիրապետութեան , որուն դէմ անզօր եղած էր Բիւզանգիոնը :

Երբ Խաչակիրները 1099ին զրաւեցին Երուսաղէմը , Ս. Գերեզմանի եկեղեցին շուրջ եղած ըոլոր զատ Արբավայրերը , մէջն ըլլալով Գողգոթայի եկեղեցին , միացուցին իրարու մէկ տանիքի ներքէ անոր տալով մօտաւորապէս իր այժմու կառոյցը և 1149ին կատարուեցաւ իր օծման նաւակատիքը :

1244ին Թաթարական արշաւանք մը անդամ մը ևս կործանեց իր հրապոյըներէն և ընտելիներէն մեծապէս տուժած Երուսաղէմը : Քիչ յետոյ Սուրբ Քաղաք կը հասնէր նաև իրենց մէկ գաշնակիցը , հայոց Հեթում թագաւորը , որ դրաւեց քրիստոնեաներու վստահութիւնը ու ամբողջ 15 օրեր մեծահանդէս պաշտամունքներ կատարել տուաւ Ս. Յարութեան Տաճարին մէջ : Մոնղոլներու խանը՝ նոյնիսկ Հեթումին նուիրեց Երուսաղէմը իր շրջականերով : Ավոսս սակայն , որ շատ կարճատե պիտի ըլլար այս զրաւումը :

1545ին , Ս. Յարութեան զանգակատան աշտարակը վնասուեցաւ Երկրաշարժէն , և զմբէթը ինկաւ ու քանդեց մէկ մասը Եկեղեցին : 1779ին նորոգուեցան թէ Ս. Յարութեան և թէ Գերեզմանի զմբէթները : 1808 Հոկտ . 12ի զիշերը այրեցաւ Ս. Գերեզմանի զմբէթը և վնասուեցան Գերեզմանի Մատրան մարմարեայ յատակն ու պատերը : Յոյները արտօնութիւն ստացան Սուլթան Մահմուտ Բ. Էն և նորոգեցին Եկեղեցին : Յոյները այս զործը վստահեցան միջակ ճարտարապետի մը , աւելի ճիշդ որմնագրի մը՝ որ անզիտակցօրէն կամ զիտակցաբար սրբեց ինչ որ կը մնար Խաչակիրներէն , մէջն ըլլալով Լատին թագաւորներու գերեզմանները և Ս. Գերեզմանին վրայ շինեց այժմու անձաւակ և անոն զմբէթը : Շինեց նոյնպէս Տաճարին զմբէթը որ յիսուն տարիներէ ի վեր Փլէնլու վտանգի ներքէ է : 1863ին ամրացումներ եղան յիշեալ զմբէթին վրայ , մասնակցութեամբ Ֆրանսայի , Ռուսիոյ և Թուրքիոյ :

1927ի երկրաշարժը ծանրօրէն վնասեց Եկեղեցւոյ կառոյցին : Առաջը առնելու համար հաւանական վլուղումի մը երկաթեայ մոյթեր զետեղուեցան ըոլոր վնասուած կէտերուն շուրջ , իսկ 1930ին նորոգուեցաւ Թաթոլիքոնի զըմբէթը որ ծանր շինուած ըլլալուն համար կը ճնշէ ամբողջ կառոյցին վրայ :